

սիրտը : Այսէկ գիտնան որ եթէ տղան ախտաւոր ըլլայ , յանցանքն ուրիշն չէ , բայց եթէ ծնողացն ու ընտանեացը , որ այնպէս անխոհեմկերպով վարուեր են հետը :

Այնպէս պիտի զդուշանան ծնողք իրենց տղոց առջեւ որ և իցէ պակսութիւն ընելէն : Ա ասն զի տղան թէպէտ և խօսիլ սկսած ըրլայ ու բառերուն ուժը չիմանայ , բայց ձայնին ցածութենէն ու բարձրութենէն կիմանայ կը ճանչնայ կիրքով ու անուշութեամբ խօսուածքը , պատիթը , յանդիմանութիւնը և ուրիշ աս տեսակ բաները . ուստի երբոր ասանկ բաներ կը տեսնէ , բնական է որ ինքնալ անոնց հետեւի ու ախտաւոր ըլլայ :

Այսոր համար ծնողք պէտք է որ ջանան և ուշ դնեն որ ոչ միայն դայեակը ու տանը մէջ եղողները ան կերպով ըլլարուին տղուն հետ , հապաթէ որ տունը ուրիշ տղայ մըն ալ կայ աւելի մեծ՝ որ աս կերպով վարուի՝ պէտք է անիկայ պզտիկին առջեւ յանդիմանել ու պատժել , ո՞նդ զի մէկան ալ տեսնելով վախնայ ու չընէ : Իսկ թէ որ պզտիկին առջեւը չէ մէկալին ըրած անկարգութիւնը , ան ատեն պէտք չէ անոր առջեւը պատժել մեծը , որպէս զի ինքն ալ անկէ չար օրինակ չառնէ : Պիտք չէ տղան ուրիշ գէշ տղոց հետ խաղցընելոր անոնցմէ չարութիւն չորպի . բայց և ոչ պէտք է մէկը երկուքը միայն առանձին թողուլ որ խաղան , վասն զի ան ատեն ալ մինակ ըլլալով՝ շատ չարուիներ կրնան սորվեցընել իրարու :

Այէկ խօսքով , տղուն ապագայ երջանկութիւնը կամ թշուառութիւնը իր ծնողաց ձեռքն է , ու դեռ ոտք չելած՝ կը սկսի անոնց բռնած ու ցըցուցած ձամբէն քալել . դեռ լեզուն չբացուած՝ կը սկսի անոնցմէ լսածները սերտել որ քիչ ատենէն ինքն ալ ուրիշներուն հետ նոյնպէս խօսի : Երանի ան ծնողաց որ իրենց տղոցը մեծ ժառանգութիւն իրենց առաքինութիւնները կը թողուն :

ծնողաց որ իրենց տղաքը նոր բացուած ծաղկի մը պէս կը փացընեն իրենց չար օրինակին կարկուտներովը :

ԱՌՈՂՋՈՒԹԻՒՆ

Դաշտի հետանդունելունը , և անոր պառատասպը :

Աւրդաշուն կենաց խիստ վնասակար ու վտանգաւոր հիւանդութիւններէն մէկը ծաղիկն՝ է , և ասիկայ շատ աւելի մարդ մեռուցեր է քան թէ ժանտախտը . վասն զի ընդհանուր հաշուով՝ բոլը աշխարհիս բնակիչներէն 300ին 22ը ծաղկէ կը մեռնին : Յայտնի է որ ասիկայ փոխադրական հիւանդութիւն մըն է որ մարդուս վրայ գուրս կուտայ , ու հետը մէկ տեղ տաքութիւն կամ տենդ ալ կը բերէ . և թէպէտ թեթև տեսակը մեծերուն այնչափ վնաս չտար , բայց տղոց շատ անգամ մահաբեր կը լայ : Մոկէ հազար տարի առաջ աս հիւանդութեանս վրայ ամենեխն յիշատակութիւն մը չկայ գրքերու մէջ . ուստի հաւանական կարծիքը աս է թէ Մաքաբիայէն եկած է 700ին ատենները կամ քիչ մը առաջ , ու կամաց կամաց յարոպայի մէջ ալ տարածուեր է , մանաւանդ 1255էն ու 1270էն ետքը , որ գաղղիացիք ու անգղիացիք արևելքէն բերին ու տարածեցին ոչ միայն իրենց երկիրը , այլ 300 տարիէն ետքը նաև Ամերիկա : Որչափ որ հիւանդութիւն մեծ ու վտանգաւոր է , դեղն ալ այնչափ յարգի ու փափաքելի կը լայ մարդուս . մանաւանդ երբոր այն պիսի գեղ է որ մեծ գժուարութիւն մըն ալ չընի . և աչա աս ծանր հիւանդութեան ալ մէկ հատիկ դեղը պատուաստն՝ է : Պատուաստին օգուտը 150 տարի կայ որ յարոպային մէջ ամէն օրուան փորձերով՝ յայտնի

Եղած է ու միշտ կըլլայ , բայց Ա՛ս
սիային մէջ դժբաղդութեամբ գեռ
շատ թանձր տգիտութիւն ու մեծա
մեծ նախապաշարմունքներ կան որ
աս լուսաւոր օգուտը ինչպէս որ պէտք
է չեն տեսներ , ու ձեռք ձգել չեն
ջանար : Եւ աս դժբաղդութիւնը ա-
նոր համար ալ աւելի զարմանալի ու
ցաւալի է , որ պատուաստը ամէնէն
առաջ արևելք գտնուեր է , ու հիմա
էն քիչ գործածուած տեղը հոն է :

Ո ասն զի ինչպէս օտարազգիներն ալ
կըվկայեն , աս գիւտը հարիւրաւոր
տարիներով առաջ հայաստանի մէջ ,
կամ թէ ըստ այլոց՝ չէրքէզիստանի
մէջ հնարուեր է . որ ծաղկին հիւթը
շամիչի մէջ գրած կըկերցընեն եղեր
տղոց , անոնք ալ մէկ քանի հատ ծա-
ղիկ միայն հանելով՝ անկէ ետքը ա-
զատ կըմնան եղեր ծաղկի վտանգնե-
րէն . ետքերը սկսեր են ուրիշ կեր-
պով ալ ընել պատուաստը :

Երկու հարիւր յիսուն տարի մը
կայ որ հայաստանէն յունաստան
անցած է պատուաստը , և չգիտցուիր
թէ Աքրիկէի մէջ և կամ հնդկա-
ստան և Չինու երկիրը երբ և ինչպէս
տարածուեր է : Պատուաստելու սո-
վորութիւնը 1700ին ատենները մտաւ
կըսեն Պօլիս՝ թեսաղոնիկեցի կնկան
մը ձեռքով . Պատուայի համալսարա-
նին աշկերտներէն ալ երկու բժիշկ
տեսնելով հոն պատուաստելու սովո-
րութիւր սկսան Եւրոպայի մէջ և մա-
նաւանդ Անգլիա տարածել : 1727ին
անգլիացւոց դեսպանին կինը որ Լէ-
տի Պ'ոնթակ կըսուէր՝ տեսնելով
Պօլիս պատուաստին օգուտները ,
սիրտ ըրաւ , ու իրեն վեց տարեկան
տղան պատուաստել տուաւ . անկէ
երբոր Լոնտրա գարձաւ , իրմէ իմա-
նալով՝ բժշկութեան Ճեմարանը ա-
ռաջարկեց , ու վեց մահապարտնե-
րու վրայ փորձեցին պատուաստը , և
խիստ աղէկ յաջողեցաւ : Աս փորձէն
մեծ վստահութիւն առնելով՝ Աւելի
թագաւորազն իշխանուհին իր երկու
տղաքը պատուաստել տուաւ : 1756ին

Դաղղիայի մէջ (Ջրլէանսի դուքսը
(որ հիմակուան թագաւորին պապն
էր) իրեն երկու տղաքը պատուաս-
տել տուաւ , որով Դաղղիայի մէջ
ալ մտաւ պատուաստելու սովորութիւր :
Աւելի մեծ օրինակ եղաւ 1769ին
Ուուսաց Լատարինէ կայսրուհին , որ
իր Պօլոս որդին պատուաստել տուաւ ,
և անկէ բոլոր Եւրոպայի մէջ ալ խիստ
տարածուեցաւ պատուաստին սովո-
րութիւնը :

Իրաւ է որ աս պատուաստին օ-
գուտները խիստ շատ էին , ու կամաց
կամաց ծաղկին վտանգները այնչափ
քիցան որ առաջ 300ին 22ը կըմեռ-
նէր նէ , անկէ ետքը 300ին մէկը հա-
զիւ կըմեռնէր . բայց կովու ծաղկին
պատուաստն որ ելաւ , աս վտանգն
ալ վեցուեցաւ Եւրոպայէն :

Այնէն առաջ Խապոյ Փոմիէ ա-
նունով գաղղիացի բժիշկը այսպիսի
գիտողութիւն մը ըրաւ կըսեն , որ ոչ
խարներուն ու կովերուն բորի պէս
գուրս տուած հիւանդութիւնը՝ մար-
դուս ծաղիկ հիւանդութեանը շատ
կընմանի , բայց անկէ շատ թեթև է .
Հովիւները աս կենդանիները կթելու
ատեն՝ դիպուածով կըփոխուին ա-
նոնցմէ , ու ամենաթեթև ծաղիկ մը
հանելով ազատ կըմնան ծաղկի վտան-
գէն : Ասկէ արթընալով մտածեց որ
կովու ծաղիկով եղած պատուաստն
ալ պէտք է յաջողի , ու մէկալէն ա-
պահով ըլլայ : Ըստ մը փորձեր ը-
րին , ու ծաղկեցուցին աս գիւտս անգ-
ղիացի բժիշկները , ու յայտնի եղաւ
որ կովու պատուաստին բերած հի-
ւանդութիւնը խիստ թեթև ու գրե-
թէ ոչինչ է , անկէ զատ՝ ուրիշին չը-
փոխուիր , բնական ծաղկէն կըպահէ ,
ու մէյմը տղոց վրայ պատուաստելէն
ետեւ՝ նոյն տղոց ծաղկի հիւթն ալ
կովու ծաղկին հիւթին պէս ապահով
է :

Աս ընդհանուր տեղեկութէն ետքը
հոս քանի մը գիտելիք դնենք հարց-
մամբ ու պատասխանով , որպէս զի
մեր ազգայինք ալ աւելի տեղեակ ըլ-

լան աս օգտակար գիւտին, ու բանեցընելու ամենեին ըմախնան կամ անհոգ ըլլան :

Ա . Տղան դանի բարեկան եղած արենը պէտք է պատուաստ ընել :

Ի՞անի տարուան որ ըլլայ . վասն զի ծաղիկ հիւանդութիւրմարդուս կենացը մէջ որ և իցէ ժամանակ կըպատահի . բայց աւելի աղեկէ պատուաստ ընել՝ քանի որ տղաքը պզտիկ են, որովհետեւ աւելի շուտով ծաղիկ կըհանեն . թէ որ փոխուելու վախ ըլկայ, ինչուան որ երկու կամ իրեք ամսնական ըլլայ՝ պէտք չէ պատուաստել :

Բ . Իւելի բարոյն ո՞ր եղանակին մէջ պէտք է պատուաստ ընել :

Ի՞մէն եղանակին ալ կրնաս ընել, մանաւանդ երբոր փոխուելու վախ կայ . բայց թէ որ մասնաւոր հարկ մը չունիս, ալ աղեկ է որ գարնան կամ աշնան սպասես . վասն զի բարեխառն եղանակներուն պատուաստը շատ աղեկ կըբռնէ :

Գ . Պատուաստելու պղոց հաճար առաջուց պատրաստութիւնն ընելու բան նը կայ :

Դիլսաւոր պատրաստութիւնը ասէ որ տղան առողջ պիտի ըլլայ . թէ որ առողջ է ու կազմուածքն ալ ամուր, առանց տարակուսելու ըրէ պատուաստը . իսկ թէ որ տղան տըկար է՝ բժշկի հարցուր . երբեմն կըլլայ որ հիւանդու տղուն համար պատուաստը օգտակար դեղի տեղալ կըբռնէ :

Դ . Պատուաստին նիւելը ի՞նչ է :

Հիմա գործածուած պատուաստին բուն նիւթը կովու ծաղիկէն առնուած հիւթը կամ թարախն է . բայց սովորաբար անմիջապէս կովունը բանեցընելու աւել՝ անով պատուաստուած տղոցը հանած ծաղիկին թարախը կառնեն, անիկայ կըբանեցընեն ուրիշները պատուաստելու . և ամենեին տարբերութիւն չունենար բուն կովու ծաղիկին պատուաստէն :

Ե . Պատուաստ ընելու իւրաք ո՞րն է :

Ի՞մէնէն օգտակար ու գործածա-

կան կերպը աս է . պզտիկ հերիւնի՝ ձեռվ գործիքով մը տղուն թեկերը երկու իրեք տեղէն ծակելու է իրարումօտ, և հերիւնին ծայրը դրուած պատուաստի հիւթը վարպետութեամք ան ծակերուն մէջ լեցընելու է : Դյակելու ատեն գործիքին ծայրը քովընտի ու խիստ քիչ պիտի խոթուի, անանկ որ մարմնոյն վրայի կաշիին ու անոր տակի մաշկին մէջ տեղը մնայ : Արշափ ալ զգուշացուի, շատ անգամ ճար ըլլար, անանկ կըծակի որ քիչ մը արիւն ալ կելէ . բայց աս բանս պատուաստին աղեկ բռնելուն ամենեին արգելք ըներ . թէ պէտ և զգուշանալը միշտ աղեկ է : Կեղատեն, կամ հերիւն չգտնուած ժամանակը, անոր տեղը՝ սրածայր զմելին՝ կամ գնտասեղ՝ կընայ գործածուիլ :

Զ . Պատուաստէն էտեւ իւրակի հողմանէ պէտք է մասնաւոր զգուշանիւնն ընել :

Որովհետեւ պատուաստը հիւանդութիւն մը չէ, անոր համար անգուտ է մասնաւոր զգուշութիւններ ընելը . ոմանք պատուաստած տղուն շատ բաներ հագցընելով տաք կըպահեն, բայց ասիկայ նախապաշարմունք է . ալ աղեկ է թողուլ որ բանը ինքիրեն բնական կերպով ըլլայ :

Է . Ըստ բէսակ պատուաստի նիւելէր ի՞ն :

Ի՞մէն մայր պատուաստ ընողին կապսպըէ ու կաղալէ որ իր տղուն էն աղեկ պատուաստը ընէ . բայց ասիկայ պարզ նախապաշարմունք է . վասն զի պատուաստի նիւթը մէկ տեսակ մըն է միայն : Ի՞ս նիւթը թէ բորոտ, թէ որքիւնոտ՝ թէ գոնջ՝ և թէ առողջ տղէ առած ըլլայ, նոյն ներգործութիւնն ունի . ծաղիկը դուրս կուտայ, և թարախը առանց տղուն հիւանդութենէն աւրուելու իր ուժը կըպահէ : Այրերուն աղաչանքին

1 Պիւ, նեմէր :

2 Գաւեմերաւ:

3 Դոժւս:

4 Թէմէնէնէ :

5 Քէւ:

մտիկ ընելը վնաս մը չունի . բայց հարկ եղած ատենը ալ աղէկ է մտիկ ընել անոնց , քան թէ փոխադրական հիւանդութեանց ատեն տղուն կեան . քը վտանգի մէջ դնել :

Ը . Պատուաստի նիւելը ի՞նչպէս էր այս պահութիւն :

Ի՞ս բանիս համար շատ կերպեր կան , բայց ամէնէն աղէկն է՝ երկու հատ քառակուսի կէս բթաշափ ապակիներու մէջտեղը դնել , և ապակիները մոմով իրարու կպցընել . ասով օդ չառներ , ու անապական կը մնայ , վրայէն առնելն ալ դիւրին կը լայ :

Թ . Երիւ անգամ պատուաստ ընելը հարիւանը է :

Ի՞մենևին հարկաւոր չէ . վասն զի տղայ մը մէյմը պատուաստուելէն ետե ծաղկէն ազատ կըլլայ միշտ . բայց որովհետե երբեմն դիպուածով կըպատահի որ նորէն ծաղիկ հանէ մէկը , անոր համար երկրորդ անգամ պատուաստելն ալ վնաս մը ըըներ :

Ժ . Պատուաստը իր ոյժը էր ի՞նչ էր ոյժն ցնել :

Ի՞ս տարակոյսն ալ առջինին պէս անհիմն է , վասն զի պատուաստը ոչ երբէք իր ոյժը կըկորսընցընէ : Ունէ որ քանի մը հոգի եղեր են որ առաջուց պատուաստուած ըլլալով՝ ետքը նորէն ծաղկէ բռնուեր են , ասիկայ դիպուած է , որ հազիւ երբէք կըպատահի , ու պատճառը յայտնի չէ :

ԺԱ . Պատուաստէլէն ետեւ ելած պալարներուն՝ շատ էամ չի ըլլալէն պատուաստին ոյժը էաւելնայ էամ էլլակա՞ն նէ չի :

Ի՞մենևին տարբերութիւն մը ըըներ . և ըստ ինքեան պատուաստելու ատեն հերիք կըսեպուի նաեւ մէկ ծակ մը միայն բանալը , որով միայն մէկ պալար կելլէ . երկու իրեք հատ բանալ տալը՝ ապահովութեան համար է : Ոմանց եղած է որ պատուաստելէն ետեւ՝ բռնելուն նշանը դրսէն

չէ երեցած , ու ազատ մնացեր են . կընայ ըլլալոր անիկայ բաւական եղած է . բայց նորէն ընելը աւելի ապահով է :

Ի՞նչուան հիմա եւրոպացւոց մէջ ալ շատը աս նախապաշարմունքը ունին թէ ծաղիկը պէտք է որ ամէն մարդ հանէ , և հանողը ուրիշ հիւան դութիւններէ ազատ կըմնայ . բայց աս կարծիքին ծուութիւնը խիստ յայտնի է : Ի՞նդհակառակն քանի քանի տղաք ծաղիկէն ետքը ոչ երբէք խալսեր են ուրիշ հիւանդութիւններէ . որ կարելի է թէ պատուաստուած ըլլային նէ՝ անոնցմէ ալ ազատ կըմնային . թող ծաղկէն առաջ եկած տեսակ տեսակ հիւանդութիւնները և ուրիշ վնասները :

ԲԱՆԱՍՏԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՀԱՍՄԱՇԱԳՐՈՒԹԻՒՆ

Փամպուգ գալէսի :

ՓՈՔՐ Ի՞սիային՝ իրեք կողմը միջեր կրականն ու Ակ ծովս բռնած են , և արեւելքէն Տօրոս լեռներով կըբաժնուի հայաստանէն ու պարսկաստանէն : Ի՞ս երկիրս պատմութեանց մէջ խիստ անուանի ու սուրբ գրոց մէջ շատ տեղ յիշուած է . վասն զի առաքելոց շատը նախ հոս քարոզեր են , և Յայտնութեան գրքին մէջ յիշուած եօթը քաղաքները և եկեղեցիները հոն են : Ի՞նչուան հիմա ալ հին ու մեծագործ շինուածքներու աւերակներով ծածկուած է աս երկիրը , և գրեթէ անծանօթ մնացեր է հիմակուան աշխարհագիրներուն : Ի՞սոնց մէջ գրեթէ առջինը եղաւ իշեքսիէ՝ անունով գաղղիացին , որ իր տէրութեան հրամանովն ու ծախքովը աս ետքի տարիներս գնաց փոքր